

I
ՏՅՈՐՀՆԵՔ ՍՈՒՐԲ ԾԱՆԴԵԱՆ

HOME BLESSING
CHRISTMAS



I
ՏՆՈՐՀՆԵՔ ՍՈՒՐԲ ԾՆՍԴԵԱՆ

**HOME BLESSING
CHRISTMAS**

ՀՅՈՒՄ ԿԱՅ ԱՎՐԼԱՎԱԳՐ.

Եւ եւս խաղաղոթեան զՏէր աղաչեսուք: Ընկալ, կեցո եւ ողորմեա:

Քահանայն.

Օրինութիւն եւ փառք Հօր եւ Որդուց եւ Հոգուց Սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Family member or deacon: Again in peace let us pray to the Lord: Receive our prayers, save us and have mercy on us.

Priest: Blessing and glory to the Father and to the Son and to the Holy Spirit, now and always and unto the ages of ages. Amen.



ԽՈՐՀՈՈՐԴ ՄԵԶ
(Ծննդեան Թափօրի Շարական)

KHORHOORT MEDZ
(procession)

Խոր - հորդ մեծ ետ սրան - -
Khor - hoort medz yev skan - -
A wonderful and great mystery is revealed on this day! The shepherds sing with the angels;
չե - լի - նոր
che lee vor
they announce the good news to the world.
յայ - սըմ ա - տոր
hay sum a voor
յայս - նի - գուտ: Հն -
hayd ne tsav. Ho -
վիր լի - զեն ընյ
veevk yer ken unt
հրեշ - տակս
hresh - dags



տան
dan
 ա - - - - - th - - -
 a - - - - - ve - - -

տիւն
dees
 աշ - - - - - խար - - - -
 ash - - - - - khar - - - -

իի:
hee.

քիւն
Krees
 սոն
dos
 ծպ - նաւ
dzu - nav

ի
yev
 յայն - - - նի - ցաւ:
 hayd - - - ne - tsav.

Աստվածաբ
Deacon
 Սահմանակ
Priest
 Հայոցը
Family
 Աստվածաբ
Deacon
 Բահմանակ
Priest
 Հայոցը
Family
 Աստվածաբ
Deacon
 Հայոցը
Family
 Աստվածաբ
Deacon
 Հայոցը
Family

Ո - լ - յն - իս. Op - - - ph:
 A - le - loo - ya. Or - - - tee.
 յօս - դա - յուն - թին
Kha - gha - goo - tyoon
 ին
Yev
 լիա - դու - թամբ
Yer - gyoo - gha - dzoo-tyamp
 պնյ
Sur - po
 լ - սե - սա - յա - նի
A - ve - da - ra - nav
 պնյ
Krees - do - see
 լուն - կա - սու
Uun - vaud - vadz
 լուն
Bros
 ուն
U
 լուն
Ա

յա - յուն - թին
Kha - gha - goo - tyoon
 ին
Yev
 լիա - դու - թամբ
Yer - gyoo - gha - dzoo-tyamp
 պնյ
Sur - po
 լ - սե - սա - յա - նի
A - ve - da - ra - nav
 լուն - կա - սու
Uun - vaud - vadz
 լուն
Bros
 ուն
U
 լուն
Ա

պնյ:
pno:
 լուն
Uun
 լուն
U
 լուն
Ա

Տօն Ծննդեան եւ Աստուածայայտնութեան Տեառն Մերոյ Յիսուսի Քրիստոսի Տնօրինէք Ծննդեան

Պուկաս Բ: 8-15

Վասն Ծննդեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի

Եւ Հովհանն էին ի տեղուցն յայնմիկ բացօթեալք, որը պահէին զարմանութիւնս գիշերոյ հօտից իրեանց: Եւ Հրեշտակ Տեառն երևեցաւ նոցա, եւ փառ Տեառն ծագեցին առ նոսա, եւ երկեան երկին մեծ: Եւ ասէ ցնոսա Հրեշտակն. Մի՛ երկնչիք, զի ահաւասի աւետարամեմ ձեզ որախոթին մեծ, որ եղիցի ամենավա ժողովրեանն. զի ծնաւ ձեզ պաօր Փրկիչ, որ է օծեալ Տէր, ի քաղաքի Դաւթի. եւ այս նշանակ ձեզ, գտանիցէք մանոկ պատեալ ի խանձարու, եւ եղեալ ի մսոր: Եւ յանկարծակի եղեւ ընդ Հրեշտակին ընդ այնմիկ բազմոթին զօրաց երկնաւորաց, որը օրինէին զԱստուած եւ սաէին. Փառք ի բարձուն Աստուծոյ, եւ յերկիր խաղաղոթիւն եւ ի մարդիկ հաճութիւն:

Աշխարհաբար

Եւ այդ շրջանին մէջ կային բացօթեայ ընակող հովիններ, որոնք իրենց հօստերուն գիշերային պահմանութիւնը կ'ընէին: Եւ Տիրոց հրեշտակը երևեցաւ անոնց, Տիրոց փառքը ծագեցաւ անոնց վրայ, եւ անոնք սաստիկ վախցան: Եւ հրեշտակը ըսաւ անոնց. Մի՛ վախնաք, որովհենու ահաւասիկ ձեզի կ'աւետեմ մեծ որախոթին մը, որ ամրոջ ժողովուրդինը պիտի ըլլայ, վասընգի պաօր Դաւթիք քաղաքին մէջ վրկիչ մը ծնաւ ձեզի, որ օծեալ Տէրն է: Եւ այս թող նշան ըլլայ ձեզի. խանձարուով փաթթուած եւ մսորի մէջ դրտած մանոկ մը պիտի գտնէք': Եւ յանկարծակի այդ հրեշտակին մեւս երևեցաւ երկնային զօրքերոյ բազմոթին մը, որ կ'օրինէր զԱստուած ու կ'ըսէր. Փառք Աստուծոյ՝ բարձունքներոյ մէջ, եւ խաղաղոթիւն երկրի վրայ ու հաշութիւն՝ մարդոց մէջ:

Feast of the Nativity and Theophany of our Lord Jesus Christ

Luke 2: 8-15

And in that region there were shepherds out in the field, keeping watch over their flock by night. And an angel of the Lord appeared to them, and the glory of the Lord shone around them, and they were filled with fear. And the angel said to them, “Be not afraid; for behold, I bring you good news of a great joy which will come to all the people; for to you is born this day in the city of David a Savior, who is Christ the Lord. And this will be a sign for you: you will find a babe wrapped in swaddling cloths and lying in a manger.” And suddenly there was with the angel a multitude of the heavenly host praising God and saying “Glory to God in the highest, and on earth peace among men with whom he is pleased!”

Կրկնել երիցու

ՀՅԱՍՏԱՑԻՔ. Ամէն Ալէլուիա Ալէլուիա Ալէլուիա

Քահանայն. Օրինէսցի եւ սրբեսցի ջորս, հացս եւ աղս այս նշանաւ Ս. Խաչիս եւ Սուրբ Աւետարանաւս եւ աւորս շնորհի, անուամբ Հօր եւ Որդու եւ Հոգուոյն Սրբոյ, այժմ եւ միշտ եւ յախտեանս յախտենից:

Priest:

May this water, bread and the salt be blessed by the sign of the Holy Cross and by the Holy Gospel and by the Grace of this day, in the name of the Father and of the Son and of the Holy Spirit, now and always forever and ever Amen.

Սարկաւագն. Սուրբ խաչիս աղաչեսցոր զՏէր, զի սովա փրկեսցէ զմեզ ի մեղաց եւ կեցուսցէ շնորհիւ ողորմութեան իւրոյ: Ամենակալ Տէր Աստուած մեր, կեցու եւ ողորմեա:

The Deacon: By the holy cross let us beseech the Lord, that through it he may deliver us from sins and save us by the grace of his mercy.
Almighty Lord our God, save us and have mercy on us.

Քահանայն. Պահպանիչ եւ յոյս հաւատացելոց Քրիստոս Աստուած մեր, պահեա եւ պահմանեա զսուն զայս եւ զբնակիչս սորս _____ (անոն ընտանիքի), ընդ հովանեաւ սուրբ եւ պատուական խաչիդ քով ի խաղաղութեան. փրկեա յերեւելի եւ յաներեւոյթ թշնամունց. արժանաւորեա գոհութեամբ փառաւորել զքեզ ընդ Հօր եւ ընդ Հոգուոյն Սրբոյ, այժմ եւ միշտ եւ յախտեանս յախտենից. ամէն:

The Priest: O Protector and hope of the faithful, Christ our God, guard and bless this house and all that dwell therein _____ (family name); and keep them in peace under the shadow of your holy and venerable Cross. Deliver them from the visible and invisible enemy. Make them worthy to give you thanks and to glorify you together with the Father and the Holy Spirit, now and always and unto the ages of ages. Amen.

Քահանայն. Օրինէալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:

Միասնաբար. Հայր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անոն քո, եկեսցէ արքայութիւն քո, եղիցին կամք քո որպէս յերկինս եւ յերկրի: Զհաց մեր համապազորդ սուրբ մեզ պաօր: Եւ թող մեզ զպարտիս մեր որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի տաճիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա զմեզ ի չարէ: Զի քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յախտեանս. ամէն:

The Priest: Blessed be our Lord Jesus Christ. Amen.

Together: Our Father, who art in heaven, hallowed be thy name; thy kingdom come; thy will be done on earth as it is in heaven. Give us this day our daily bread; and forgive us our debts, as we forgive our debtors; and lead us not into temptation; but deliver us from evil. For thine is the kingdom and the power and the glory unto the ages, Amen.

